

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՍՍԱԳԻՐ

ԺԱ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1937 — ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻՒ 2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան վերջին յորելինական հանդէս-ներու ընթացքին քանիցս մատուանշուեցաւ արդի զրական հայերէնով նոր և ամ-բողջական աշխարհաբար թարգմանութեան մը պէտքը բայց ոչ ոք անդրադաւաւթէ այդտիսի աշխատութեան մը ձեռնարկուած պարագային, երկուքէն ո՞րք պէտք պիտի ըլլայ գործածել իրբե բնագիր. Եօթանասնի՞ցը՝ ինչպէս ըրած են Ասկեդա-րու մեր նախնիք, թէ եբրայականն՝ զոր ունեցած են Բողոքականաց աշխարհա-բար թարգմանութեան կատարոյները:

Կարեւոր կէտ մըն է սակայն ասիկա. և առանց անոր նախապէս լուրջ նկատ-առմանը, ո՞չ բանաւոր պիտի ըլլար և ո՞չ արդար՝ մօտենալ զործին:

Զենք սիսակիր թերևս խորհելով թէ աշխարհաբար ամբողջական թարգմանու-թեան մը առաջարկին համակրողներէն շատեր հայերէնի հա՛րցը, այսինքն լեզ-ուական կէ տն է մանաւանդ որ ունին ինկատի: Դժգոհ՝ Բողոքականաց աշ-խարհաբար Աստուածաշունչի հայերէնէն, զոր իրը թէ շատ ռամիկ կը գտնեն Սուրբ Գրքի բարձրութեան համար, աննոք կ'սուգն որ արդի զեղեցիկ և կանո-նաւոր լեզուով մը փոխանակուի ան. ու կը մտածեն նաև հաւանաբար թէ այս կերպով ոչ միայն ներկայ սերունդը և մեծարանքի լաւագոյն տուրքը ազգովին մատուցած պիտի ըլլայ աստուածային Մատենանին, ինչպէս երբեմն մեր երջա-նիկ Հայրերը իրենց ժամանակին մէջ, այլ նաև ատով անոր ընթերցումը աւելի հաճելի պիտի գարձուած ըլլայ այժմեան Հայութեան:

Աւելորդ չըլլայ դիտել տալ որ եթէ հարցը ամբողջովին ասոր մէջ կը կա-յանայ, եթէ բոլոր եղածը լեզուի խնդիր մըն է լոկ, չ'արժեր հրապարակ իսկ հանել զայն: Լեզուական մաքրութեան կամ բարելաւումի տեսակէտը օտար չէ արդէն Աստուածաշունչի հրատարակիչ Ընկերութեան ծրագրին. ճիշտ ատո՛ր համար էր որ իրը կէս դար առաջ անիկա. փորձ մը ըրաւ, թէի առանց իրական յաշողութեան, փոփոխութեան ենթարկելու Ա. Գրոց աշխարհաբարը, մեծանուն

հայերէնագէտ Մ. Գարտղաշեանի ձեռքով ուղղակի, կամ անոր մասնակցութեամբ Յանձնախումբի մը միջոցաւ Որոշ է անոր այդ մասին ցարդ ունեցած հոգածութիւնը ևս. կը տեսնուի անոր աշխարհաբար Աստուածաշունչի յաջորդական հըրատարակութեանց մէջ՝ յամբ բայց զզալի յառաջդիմութիւն մը դէպի արդի լուսազն հայերէնը: Այնպէս որ իրեն համար շատ դիւրին պիտի ըլլար կարճ ժամանակի մէջ այդ ուղղութեամբ կատարելագոյն արդիւնք մը ձեռք բերել, զործը յանձնելով կրօնական զզացման տէր և հին և արդի հայերէնին բոլոր նրբութեանց հմուտ անձի մը կերթ զրչին:

Բայց, մեզի համար այդ չէ, լեզուական տեսակէտը չէ՝ որ կենսական կորութեամբ կրնայ ներկայանալ Աստուածաշունչի ամբողջական աշխարհաբար թարգմանութեան խնդրոյն մէջ: Մեր տեսութեամբ, բուն հարցը այն է զոր յիշեցինք այս տողերուն սկիզբը. Եօքանասի՞ցը^(*) պէտք է գործածուի իրը բընազիր կամ առաջնորդ այդախսի աշխատութեան մը միջոցին, թէ երրայականը. ուրիշ խօսքով, պէտք է հետեղական մնանք մեր նախնեաց, թէ զարտուղինք այն զիձէն՝ զոր անոնք իրբեկ ուղղութիւն ընտրած էին իրենց, Աստուածաշունչի հայցման ձեռնարկին մէջ. այսինքն կ'արժէ՞ որ Ազգն ու Եկեղեցին երկուութեան մը առջև գնենք, թոյլատրելով մեզի որ Եօթանամսիցի համեմատ կատարուած սոկեդարեան հին թարգմանութեան դէմ բերուի երրայականին համեմատ կատարուած նոր մը, և այսպէս թողուլ որ շփոթութիւն մը զոյանայ եկեղեցական և ժողովրդական կիրարկութեան սահմանուած երկու կերպ Սուրբ Գիրքերու տարբերութեամբ:

Դործը, աւելորդ շըլլայ կրնել, լեզուի կամ ճաշակի հարց չէ մեզի համար. այդ կէտք կարելի է պատշաճապէս կարգադրել մէկ կամ միւս ձեին մէջ հաւասարապէս. մեր տեսութեամբ սկզբունքի խնդիր է ան, վարդապետական տեսակէտ նոյն իսկ, որուն՝ ներելի չէ անուշադիր մնալ:

(*) «Եօթանամսից»ը Աստուածաշունչի կամ մասնաւորաբար Հին Կտակարանի յունաբէն այն թարգմանութիւնն է, զոր, բայ պատմական աւանդութեան մը, երրայական հնագոյն բնագիր մը կատարեցին, եօթանամսուն կամ եօթանամսուն երկու յունանշագէտ հրամաներ Ներկասուի Աղեքանդրիլին մէջ, քրիստոնէական թուականէն առաջ, Պողոսմեանց շրանին 230–130 հարիւրամեակի ընթացքին: Անոր մէջ ուժուած են յետոյ կարգ մը ուրիշ գրքեր են, որովհետեւ անոնք մաք կը կազմէին Աղեքանդրանիկ Հրէկց սրբազն գրականութեան: Անոնք չկան երրայական կանոնին մէջ. այս պատճառու կը կուուին երկորորդականոն: Գրուած պէտք է ըլլան Գերութենէն եսքը, քրիստոնէութենէ յառաջազոյն երեք գարերու միջոցին: Մէկ քանին՝ Բաբելոնի, ուրիշներ՝ Պաղեստինի և Եղիպատոսի մէջ և այլուր: Անոնցմէ ումանք ունին պատմական, ուրիշներ կրօնա–բարոյական և այլաբանական պարունակութիւն մը, և կը ցոլացնեն Հրէկց պատմական զինակը և կրօնական, բարոյական և իմացական ձգառմները այն երկիրներուն մէջ՝ ուր գտնուած են անոնք: Ամանք թարգմանուած են երրայեցերէն կամ արամէական ընագիրներէ, ինչպէս, Մակար. Ա. գիրքը, Սիրաք, Տովքիթ, Ցուղիթ, Բարուք. միւսները, որոնք յունաբէն գրաւած են, ասոնք են. Իմաստութիւն Սոլոմոնի, Ներսաւ (այն որ մերթ Ա. Կոլուի և մերթ Բ., որ նախականն եղին յունաբէն թարգմանութիւնն է, Բ. Մնացորդաց գիրքն, անձաւի եղին և Նէկմին աւելադրուած քանի մը մասերով և ժողովրդական աւանդութեան մը ճամակրուի ճոխացած), Բ. Մակարայեցիք, Թուղթ Ելեմիայի, Դանիէլի մարգարէութեան կցուած: Օրհնութիւն երից մանկանցը, բէլի և վիշապին պատմութիւնը, Շուշանի պատմութիւնը, Եսթերի գրքին վրայ աւելցուած ինչ ինչ մասերը, ևայն:

Ներուի մեզի՝ քանի մը խօսքով արտայայտուիլ այս մասին։
Զենք ուղեր մտնել Աստուածաշունչի կանոնի կազմութեան մանրամանոււ-
թիւններուն մէջ։ ատիկա շատ հեռուները պիտի տանէր զմեզ։ Բաւական ըլլայ
ըսել հոս թէ քրիստոնէութեան հնագոյն դարերուն, երբ էկեղ նոր կտակարանի
կանոնն անզամ հաստատուն ցուցակի մը չէր վերածուած, Եկեղեցին թէկ՝ Հին
կտակարանի համար անշուշտ՝ ատեն մը, այն ալ ոչ ամէն տեղ, ընդունած էր
երրայական կանոնը, բայց յետոյ, երբ աստուածարանական միտքը և նուիրա-
պետական ըմբռնումը իրենց գերջնական ձևին յանդեցան, Եօթանանիցին բո-
վանդակած բոլոր գիրքերը, յընդհանուրն, նախականն և Եկեղորդական կոչ-
ուածները միանգամայն, կազմեցին Սուրբ Գրքի աստուածաշնչական ամբողջու-
թիւնը։ Այսպէս, հնագոյններէն զիսաւորները միայն յշելով, Փէշնոյի Ասորա-
կան օրինակը, որուն բնագիր եղած էր երրայականը, Ե. Դարու մկիզքը ունէր
արդէն այդ բոլոր զիրքերը, Եկեղորդականները մեծագոյն մասամբ յունարէնէ
թարգմաննափած ըլլալով արդէն Գ. Դարու կէսէն ալ առաջ։ Միենոյն պարունա-
կութիւնը ունէր նաև Վուլկանան։ Զայն կանխող լասիններէն միւս թարգմա-
նութիւնները, Կտական կոչուածը մանաւանդ, յընականէն կ'ածանցէին ար-
դէն, և ունէին Եկեղորդականներն ալ. ու Հերոնիմոս անոնց վերասրբազրու-
թիւնը յունարէն օրինակին բրայէն կատարեց ատեն մը. իսկ յետոյ, Երրայե-
ցերէնի քաջանուած դառնալէ ետք, երբ ձեռնարկեց Ս. Գրքի ամբողջական
թարգմանութեան, Հին կտակարանի նախականներուն բնագիր ունեցաւ եր-
րայականը, աչքի առջև պահելով հանդերձ Եօթանանիցը, և Եկեղորդականն-
ները մեծ մասամբ թարգմանեց արամայերէնէ, մնացած մասին համար ևս պա-
հելով հին լատիններէն թարգմանութեանց մէջ եղածները։

Տալ ուղեցինք այս քանի մը ժանօթութիւնները, հասկցնելու համար թէ քրիստոնէական թուականի նախկին այն ժամանակին, որուն ակնարկեցինք վերև, ընդհանուր Եկեղեցին, թէև առանց տակաւին ժողովական որոշումներով պաշտօնականացման՝ որ աւելի յետնագոյն գարերու մէջ տեղի ունեցաւ թէ ուրիշներուն մօտ և թէ մեր մէջ, սովորութեամբ և զործադրութեամբ իրեն Աստուածաշունչի ամբողջութիւն յլնդհանուրն ընդունած էր այն ամէն զիրքերը, զսրա բոլոր հին Եկեղեցիները այսօր ունին իրը կանոն Ս. Գրոց, Այդպէս եղաւ նաև մեր մէջ, սա՛ տարբերութեամբ որ մինչ Վոլլայան և Փէփոն բովանդակութեան տեսակէտավ միայն հետևեցան Եօթանանիցին, կամ երկրորդ գականոններուն համար լոկ գործածեցին զայն, իրեն բնազիր նախականոնները երբայականնէն թարգմանելով, մեր Նախնիք թէ բովանդակութեան համար և թէ իրեն լեզուական բնազիր՝ Եօթանանիցը ունեցան միշտ իրենց առջև, գանձի, որչափ ալ Ոսկեգալքան մեր հին թարգմանութեան մէջ լինին բաւական թւով նշաններ՝ ասորերէնով փոփոխուած և լրացուցուած ըլլալու, աւելի ապացոյցներ կան հաստատող՝ թէ Աստուածաշունչին հայցումը յունարէնին վրայէն պէտք է եղած լինի թէ առաջին՝ այսինքն «փութանակի» թարգմանութեան, և թէ վերջին՝ այսինքն սրբարութեան միջոցին։

Արդ, եթէ ընդունինք Աշխարհաբար Աստուածաշառնչը Երայակա՞ն Կանոնին մրաւեն Թարգմանելուն սկզբունքը, ինչ որ եղած է Բաղրականաց աշխարհական պատճենութեան մասին առաջարկը:

հարարինը, երկու անպատճենութեանց առջև պիտի գոնենք ինքինքնիս։ Նախ, պիտի կորսնցնենք երկրորդականները, զորս սակայն մեղի տուած է մեր հին թարգմանութիւնը, և յետոյ, պիտի տեղի տուած ըլլանք զրաբարին և աշխարհաբարին միջի երեւն գալիք իմաստներու և իմացուածներու ստու արաթիւ տարբերութեանց, որոնք պիտի այլայլին Հայ Աստուածաշունչին նկարագիրը։ Հարկ կա՞յ արդեօք ընելու այդ գոհողութիւնը և պատճառելու այդպիսի խանգարում մը։

Ասո՞ր է որ կ'ուզէինք հրաւերել մեր ընթերցողներու ուշագրութիւնը։

Ա. — Այն զիրքերը որոնք կը պակսին երրայական կանոնին մէջ, և զորս ունի Եօթանամանիցը միայն, «երկրորդականն» կոչուած են բարեկարգական շարժումն ի վեր։ Ոյդ բառը պէտք չէ խրաչեցնէ զմեղ՝ Ս. Դրոց այդպէս կոչուած մասերուն համոր կարեորութեան թերզնահատում մը ցուցնելով այդ անոնին մէջ։ Եթէ Հին կոտակարանին պաշտօնն էր պատրաստել մարդկային հոգին նորին միջոցաւ կատարուելիք աստուածային յայտնութեան ցործին, այդ զիրքերը, այդ տեսակէտով նոյն իսկ, կը ներկայացնեն յոյժ նշանակելի արժէք մը. անոնք կը ցուցնեն մեղի թէ Խարայէլի ցեղը, վաղուց արդէն իր հոգին մէջ ընդունած ըլլալով գրկութեան զաղափարին սերմը՝ նախ նահապետներու հին բարի կեանքին օրինակովը և յետոյ մարդարէական ներշնչութեանց չնորդիւ, ինչպէս իր ազգային ճակատազրի ամենէն աղիտաւոր պահերուն մէջ կրցած էր կենդանի պահել այդ ցանքը իր ծոցին մէջ, ընդհուպ անոր բողբաշումովը դալարապարզեւու համար մարդկութեան կրօնական կեանքին դաշտը։ Աստուծոյ պարզեր չի կրսուիր ամենէն ահաւոր անկուտներու զիին մէջ ալ, հողեկան բարձր օժտումներով հարուստ ժողովուրդ մը չի կրնար իսպառ ստել Աստուծմէ իրեն ճակատազրուած կոչումին ու գերին։ Խարայէլ, իր գերութեան և թափառկոտութեան օրերուն, ու վերադարձէն ետքն ալ, իր զինուն պայյթած քաղաքական տաղանապներու և տառապանքի միջոցին, հոգեպէս բոլորովին այլասերած չէք. անիկան երկնային կամքէ մը իրեն յանձնուած աւանդ մը ունէր, պահած էր զայն իր մէջ իր սերմ և իր սաղմ, և պէտք է որ յանձնէր զայն մարդկային ազգին երբ զար «Լրումն ժամանակից»։ Այդ զիրքերը այս մատածումն է որ կը պատկերազարդեն ա՛նքան սքանչելի գեղեցկութեամբ։ Հայրենասիրութիւնը սուրբ է, երբ Վերէն է որ ինկած է անոր կայծը սրամն մէջ. իմաստասիրութիւնը սին է, եթէ բարյականը լուսաւորող զիտութիւն մը չէ. ու բարյականը մեռած բառ մըն է, եթէ Աստուծոյ զգացումէն կրօնքի խորհուրդէն չառնուր իր ոյժը. այս է որ կը սովորեցնեն Մակարայեցիք, Յուղիթ, Իմաստութիւն, Սիրաք, և Տովբիթ, Յորայ զրբին արդիականացած այդ վերածումը։

Ժամանակը, Քրիստոնէութեան ծագումը կանխող այդ երեքդարեակը ուր զրի անուեցան անոնք, Աւետարանի զաղափարին երկունքի մեծ շրջանն է, Այժմեան զիտութիւնն է որ կը հաստատէ թէ առանց այդ շրջանին ուսումնասիրութեան՝ դժուար պիտի ըլլար ըմբռնել այն դարը ուր ծնաւ Յիսուս Քրիստոս, և ուր կազմաւորուեցաւ քրիստոնէական եկեղեցին. մարդարէական գպրոցներու շիումէն մինչև Աւետարանի մուտքին վրայ ճաճանչող և Մեծն ի ծնունդն կանց տեսանողին դէմքը տարածուող միջոց՝ առանց այդ զիրքերուն՝ պիտի

մար մութ ընդհատ մը, իր մէջ անտեսանելի դարձնելով փրկազործական ծրագրին շարունակութեամբ էր անշուշտ որ Եկեղեցին շատ կանուխէն ողջմտութիւնը ունեցաւ ներս առնելու զանոնք իր Աստուածաշնչական կանոնին մէջ և Այդ մտածումն աւելի զերակշող թնչ պատճառ պիտի ունենայինք մենք՝ մերժելու համար զանոնք։ Բայ մեզ, անոնց նկատմամբ Բողոքականութեան վերաբերմունքը պէտք է բացատրել աւելի՝ այսպիսի կարեռ հարցի մը մասին իր և Կաթոլիկութեան միջև խրամը խորացնելու ճիզով մանաւանդ։ Ինչ որ հասկնալի է թերեւս՝ իբրև բաժանումի առաջին օրերու ջղածղական վիճակ։ Հիմակ որ, իբր չորս դարեր անցնելէ վերջ, այդ վիճակը շատ բան կորուսած է իր նախկին սաստկութենչն, Բողոքական աստուածաբաններ և Ս. Գրոց ուսումնասիրողներ իրենք իսկ խոստովանին այդ զիրքերուն զէթ շահեկան և օգտաւէտ պարունակութիւնը։ ու զարմանալի չըլլայ դիտել տալ թէ Լուտեր անդամ, բարեկարգական շարժումին պարագումներէն մին, որ Մակարայեցւոց Ա. Դիրքը արժանի կը նկատէր Կանոնին մէջ առնելու, ինքն իսկ բոլորովին համամիտ չէ եղած կարծես երկրորդականոններուն հանդէպ ստեղծուած այդ դիրքին։

Բ. — Եօթանամնիցի հանդէպ, անոր բովանդակութեան հարցին վերջ՝ մեր կեցուածքին երկրորդ երեսը, անոր բնազրի ինպիրին է։ Բայցի սկզբնապէս արդէն յունարէն զրուած և իբր այն յետոյ իր մէջ մուտ գտած մասերէն, վաղուց, այսինքն մեր թուականէն իբր երեք գար առաջ, յունարէնի թարգմանուած էր ան՝ երաշյեցերէն բնազրի մը վրայէն, որ ապահովարք աարքեր և աւելի հնագոյն օրինակ մըն էր քան այն զոր կը ներկայացնէ Հին Կտակարանի երայական ներկայ ծանօթ օրինակը, որ Մասորական կոչուածն է։ Անոր այս վաղնջականութիւնը մեծարժէք է շատ՝ անոր համար մանաւանդ որ շատ կ'օնմէ Հին Կտակի զիրքերուն մեծազոյն մասին սկզբնական բնազրին վերակազմութեան գործին։ Առաւելութիւն մըն է ասիկա, զոր կարելի չէ անտեսել, և որուն վրայ կ'աւելնան դեռ հետևեաները։ 1.- Նոր Կտակարանի զիրքերուն մէջ Հին Կտակարանիներէն եղած մէջբերումները համաձայն են Եօթանամնից և ոչ թէ երայական բնազրին, զի Եօթանամնիցը շատ կանուխէն Պաղեստինի մէջ ընդունուած ըլլալով, զայն էին զոր կործածած Առաքեաներն ու Քրիստոնէական Ս. Գրքին առաջին մատենազիրները։ այդ պատճառաւ անոր բնազրը կը ծառայէ հաստատելու առաքելական վկայութիւններու և քրիստոնէական հաւատաքի հիմունքներուն տեսակէալը։ 2.- Գրուած ըլլալով նոյն այն հասարակ յունարէնով որով զրուեցան յետոյ նոր Կտակարանի զիրքերն ալ, անոր բնազրը կ'օնմէ հասկնալու այդ զիրքերուն ոչ միայն բնազրը, այլ նաև անոնց բազմաթիւ կտորներուն իմաստը։ 3.- Բայցի ասոնցմէ, աճապին է կարեռութիւնը, զոր ան ունի աստուածանչական զրականութեան և նոյն ատեն զիտութեանց տեսակչտով։ վասնզի անկէց է որ մէջբերումներ կ'ընեն և անոր վրայ է որ կը կտական իրենց մէկնաբանութիւնները հին Յոյն Հայրերը, որոնք Հրէից Ս. Դիրքը ոչ թէ երայական բնազրին՝ այլ անոր այս թարգմանութեան վրայէն ճանչցան։ հետեաբար Եօթանամնիցն է որ իր մասնայականութիւններով կրնայ մեզի տեղեկացնել թէ այդ հին մատենազիրները ի՞նչպէս հասկցած են Հրէական Սուրբ Գիրքը։